

## ՊԱՂԵՍԻՆԱԳՐԱԿԱՆ

### ԶԿՆՈՐՍՈՒԹԻՒՆԸ ԳԵՆԵՍԱՐԷՔԻ ՄՈՎԱԿԻՆ ՎՐԱՅ ԵՒ ՍՈՒՐԲ ԱԽԵՏԱՐԱՆԸ

Գենեսարէքի ծովակն ու իր ափունքը և զայն շրջապատող նկարչագեղ բլուրները զիկաւոր թառը եղած եղած են մեր Տիրող հասարակական կեանքին։ Յիսուս այնտեղ գըրթէ ձկնորսներու շրջանակի մը մէջ ապրեցաւ ։ Ձկնորսութիւնն ու ձուկերը, որոնք մինչև 26 անգամ լիշուած են Աւետարաններուն մէջ, առիթ տուին բազմաթիւ դէպքերու և աւետարանական շատ մը հրաշեներու։

Dr. Lortetի 1875 — 1880 տարիներուն Սիրիոյ ու Պաղեստինի մէջ կատարած զիտական աշխատութեանց ու Dom Zephirin Bieverի Տիբերական ծովի ափունքը տասնը-հօթը տարի բնակութիւնն միջոցին աւետարած զննութեանց լոյսով այժմ կարելի պիտի ըլլայ խօսիլ նոյն ծովակի ձուկերուն ու ձկնորսներուն և ձկնորսական գործիքներուն մասին։ Մօտենանք ուրեմն ներթին՝ աւետարանական բնագրին տուեաներուն համաձայն ու փորձենք աւելի մանրամասնութեամբ թափանցել անոր քանի մը հոյակապ ու սբանչելի տեսարաններուն, որոնց պատմութիւնը աւետարանիները կ'աւանդեն այնքան նկարչագեղ ու այնքան սըրտագրաւ։

#### Ա. ԶՈՒԿԵՐԸ

Տիբերական ծովից միշտ անուանի եղած է իր առաւտ ու համեղ ձուկերով։ Անոնք կը պատկանին կիպրազգիներու (Cyprinidae), քրոմազգիներու (Chromides) և կատուազգիներու (Silurides) երեք ընտանիքներուն։

Կիպրազգիները ծածաններ են, որոնցմէ ձկնարանները 23 տեսակներ կը թուեն Տիբերական ծովին մէջ։ Ամենէն մեծերը 60—65 անգմ. երկայնաւթիւն ունին։ Երբ մէկը կարգալու ըլլայ Յովլաննու Աւետարանին մէջ պատմուած (ԽԱ. 12—19) երկորոր հրաշակի ձկնորսութիւնը՝ իր միտքը բնականաբար կ'իրթայ չատ տարածուած այս ձուկիւ-

բուն։ «Մատաւ նաւը Սիմոն-Պետրոս ու ցամաք քաջեց ուռկանը՝ լեցուն հարիւր յիսուսն երեք խոյր ձուկերով, ու համառակ այս մեծ թիւին՝ չը պատռեցաւ ուռկանը»։

Այս ծածաններու ամենէն փոքր տեսակները, որոնք արծաթափայլ գոյն մը ունին, շատ առատ են ու չատ համեմու։ Բնդահապէս կը կարծուի թէ այս մանր ձուկը՝ Տարիքեայի մէջ աղուելով՝ կը զրկուէր Հըռուու ու հոն ցարս կոչուած համբաւաւոր թացանը կը պատրաստուէր անկէ։

Այս տեսակներն էին հաւանաբար Յովհաննու Աւետարանին մէջ յիշուած (Զ. 9-11) այն երկու աղած ձուկերը, որոնք հինգ գարեկէն նկանակներու հետ պատանիի մը քով կը գտնուէին և զորս հրաշեղով բազմացուած Յիթսայիդայէն ոչ շատ հեռու ամայի տեղ մը։

Քրօմազգիներու ընտանիքը, Կալիեայի ծովին մէջ, ութ տեսակներէ կը բաղկանայի; որոնց գլխաւորները ծանօթ են Տիբերայն քրոմի կամ Տիբերիալիս (Chromis Tiberiadis, Tiberialis) և Սիմեոննամ քրոմի (Chromis Simeonis) անուններով։ Այս ձուկերը յայսնի են իրենց թիկունքի թևերու վրայի սուր փուշերով, զորս՝ պաշտպանուելու համար՝ կունան ցցել կամ վար իշեցնել. ասոր համար Արաբացից զանոնք մուստը (=սանտը) կ'անուաննեն։ Զինարանները անոնց վրայ նկատած են հետաքրքրական մասնայատ կութիւն մը, զոր Dr. Lortet կը նկարազը այսպէս։

«Քրօմիններէն շատերը իրենց ձուկերը կը թիսան ու ձագերը կը մեծցնեն իրենց քերնին մէջ։ Յաճախ հազիւ 20 անգմ. ձկան մը բերնին մէջ կը գտնուին 200 արծաթափայլ ձկնիկներ, որոնք մնդիկի կաթիւներու նման աւազին վրայ կ'իյսնան։ Զիկիները այդ եղական ապաստանաբանին մէջ քանի մը շաբաթ ապրելէ յիտոյ՝ դուրս կ'եւն միայն այն ատեն՝ երբ բաւական գարգար-

նան ու կարենան խոռոչափիլ իրենց թշնամիներու հալածանքէն ու ինքնին հայթայթել իրենց սնունդը։ Սիմէռնեան քոռոշիս կոչուած տեսակը ահազին բերան մը ունի, համեմատելով իր մարմինին ծաւալին հետև Փարանան եղանակին արուին այտերը միշտ ուռած կ'ըլլան ձուերով կամ ձկնիկներով, զորս ամէնուրեք իրեն հետ կը տանի։ Դժուար է ինելք հասցնել թէ ինչպէս այդ հոգածու հայրը կը նա տար ճառկ մը որսան առանց վիրաւորելու կամ կուլ տալու մէկ մասը իր ձագուկներուն։ Անձիկա ջուրի մէջ եղած ատեն բնաւ բերնէն գուրս չի հաներ իր ձագերը։ Թիսուումի այս նորոգինակ խոռոշին մէջ ճառերը քանի մը օրէն իրենց կատարեալ կերպարանափոխութիւնը կը ստունան։ Փոքրիկները, որ քիչ ատենէն նկատելի կերպով կը զարգանան, շատ նեղուած կ'երելին իրենց անճուկ բանտին մէջ, ուր մէկը միւսն գէմ սեղմուած կը մնան նուան հասարիկներու պէս։ Այս ատեն սնուուցիչ հօրը բերան՝ այնքան ճգուտուծ կ'ըլլայ իր ձագուկներուն ներկայութիւնէն, ուր հազիր կը բնայ իր ծնունդը իրար մօսենելու։

Ասիկս պայծառ լրու մը կը սփոկ Մատթէոսի Աւետարանին մէջ պատմուած հետեւեալ հետաքրքրական գէպքին վրայ (Ժէ. 23-26)։ Յիսուս իր հասարակական կեանքի ընթացքին Կափառնառումը ընտրած էր իրեն բնակավայր ու եղած էր անոր քաղաքացին։ Օրին մէկը պաշտօնեայ մը, որ Մովսիսան Օրէնքոյ սահմանուած (Ելք կ. 1. 13) Տաճարի հարկերը կը հաւաքէր, կը կցնէ Սիմոն - Պետրոսը ու կը հարցընէ։ «Ճեր վարդապետ չի՞ տար երկրամասնը»։ — «Այո՞»։ կը պատասխանէ առաքեալը Սակայն այնքան պարզ չէր ինչիրը որքան ինք կը կարծէր։ Երբ Պետրոս տուն կը մտանէ, կը մտօնայ իրեն Յիսուս ու կ'ըսէ։ «Անչպէս կը թուի քեզ, Սիմոն, ազգաց թագաւորները որոնցմէ՞ կ'առնեն հարկը կամ հասոյթը, իրենց որդիներէն թէ օտարներէն»։ — «Օտարներէն»։ — «Ալզատ են ուսրեմն որդիները», կը յարէ Յիսուս Ան ըսել կ'ուզէր։ այդ հարկը, զոր կը պահանջնեն իմ Հօրս՝ երկինքի Թագաւորին համար, միթէ ես պարտաւո՞ւ եմ վճարելու։ Պետրոս կը թափանցէ Յիսուսի իմաստին, բայց Նրաները պիսի չկնային ըմբռնել այսպիսի բացառական մը ու պիտի գայթակ-

դէին։ Պէտք էր ուրեմն վճարել երկրամեանը, Բայց որպէս զի բացայայտ երկեցնէ իր Աստուծոյ Արդի ըլլալը, որու մասին քիչ առաջ յիշեցուցած էր իր կերպնկալին, ցոյց կու տայ Յիսուս իր ամենակարողութիւնը՝ հրաշքի մը միջոցաւ վճարելով հարկը՝ իր ու Գետրոսի փոխարէն։ Աւ ծովակին ձուկը կ'ըլլայ հրաշքին միջոցը։ «Ծով գնա՛, կ'ըսէ Յիսուս Սլրոնին, ճգէ կարթը ու ելած առաջին ձուկը մը՝ ա'ռ, բայց անոր բերանին ու հոն սատեր մը (երկրամեանին կրկինը) պիտի գտնեն, ա'ռ զայն ու տուր իմ ու քու փոխարէն»։

Այսպիսի հրաշք մը անկարելի է որ ըլլայ, ըսած են քանի մը բանապաշտներ, հետեւաբար լոկ առասպել մըն է անիկա։ Ո՞րն էր կարթով որսացուող այն փոքրիկ ձուկը, որ կարենար թէ՛ բերնին մէջ սատեր մը ունենալ և թէ՛ նոյն ստեն կարթը խածնել։ Զինարանը կը պատասխանէ։ — քրոմի ձուկն է այն, որ առատութեանմը կը գտնուի Տիբրական ծովին մէջ եւ որ իր կազմութեան չնորհիւ ճիշդ ու ճիշդ կ'կրականացնէ այն պայմանները՝ որոնցմով կը բացատրուի Անետարանին եղեւոթիւնը։ Այդ ձուկը, կ'ըսէ իրաւամբ Ի. Lesêtre<sup>(\*)</sup> հակառակ իր բերնին մէջ սատեր մը ունենալուն, առանց դժուարութեան կրցաւ խածնել անեւ կարթը, ինչպէս որ նոյնը պիտի ընէին իրեն ցեղակից ձուկերը՝ երբ կուտ տային իրենց անունդին յատուկ որ է որս, այնպիսի պարագայի մը՝ երբ բերաննին լեցուն ըլլար ձկնիկներով։

Տիբերական ծովի ձուկերուն երրորդ ընտանիքին պատկինող Կատուազզիներու (Siliurides) մէկ տեսակը միայն կը գտնուի հոն, այն՝ զոր Արաբները պարագոր կ'անուաննեն, և որուն գիտական անունն է Clarias macrocanthus։ Ասոր երկայնութիւնն է միջնին հաշումով 90 սնդմ։ բայց կան ալ որ կը հասնի 1,30 մէգրէն մինչեւ 1,45 մէգրի ու կը կըսեն 35 էն 40 քիլոյ։ Այս ձուկն հատուանիկ կողուելուն պատճառն է՝ կատուի նման պեմբեր ունենալէն զատ՝ իր սա զարմանալի յատկութիւնը, որ ջուրէն գուրս հանուած ատեն երբոր ճեռքով բռնեն կամ գաւալանով մը գրգռեն՝ զայրացած կատուի ձայնին յարնենման ձայն մը կ'արձակէ, (Dr. Lortet)։

(\*) Dictionnaire de la Bible, ֆա. ս. էջ 497։

Clariasը կամ կատուածուկը առաստ չէ Տիբրեական ծովին մէջ. ան ընդհանրապէս կը գտնուի լիճին սկային եղերքները ու կը պահուածի սէցերու և քարերու մէջ և ծառաերու արժատներուն ներքե. երեքմէ ձեռքով ալ կը բռնուի Գեննեսարէթի հոլիսին բազմաթիւ ակերուն մէջ: «Անիկա կ'որսացուի նաև ուռկանով՝ միւս տեսակներուն հետ միասին, բայց որովհետեւ Հրեաներուն արգիլուած է զայն ուտել, այդ պատճառաւ կատուածուկը աւելի աժան կը վաճառուի միւս տեսակներէն» (Dom Biever):

Այս արգելքը անիկ առաջ եկած է՝ որ, ինչպէս Եգիպտոսի Clarias anguillarisը, նոյնպէս այս արտապուրը գուրէ է թեփէ, Սովորական Օրէնքը կ'ըսէ. մւտ ծովկորու ու գետերու մէջ եղած անթիւ ու անթեփ կենդանիները պիղդ ըլլան ձեզի... անոնց միսէն պիտի չուտէք» (Ղետ. թէ. 10-12):

Ծիստու երբ Կաֆառնառումի կողմերը նաւակի մը վրայ նստած՝ ծովագէն իրեն ունկնդրող ժողովուրդին կ'ուստուցանէր, հետեւալ առակը ըստա (Մատթ. քթ. 47-50). «Երկինքի արքայութիւնը կը նմանի ծովը ձգուած ուռկանի մը, որ ամէն տեսակէն կը ժողվէ. ու երբոր լեցունեցաւ, ցամաք հանգին ու նստաները ամանի մը մէջ ժողվեցին ու խոտանները գուրս ձգեցին: Այսպէս պիտի ըլլայ նաև աշխարհի կատարածին. հրէտակները պիտի ելլին ու չարերը արգարներէն պիտի զատին ու հոնցի կրակին մէջ պիտի ձգեն: Աստուածային Վարդապետին ունկնդրող Հրեաներուն միտքը, անչուշտ, այդ կատուածուկերուն գընաց, որոնք միայն, ինչպէս կ'երեք, Փալիկայի ծովակին մէջ կը պատկանէին ընտանիքին բնաւանիքին արգիլուած այն ձուկերուն, որ գուրը կը ձգուին վերջնին օրը:

Նոյն այ ձուկերուն պատկերը չէ՞ր որ ներկայացաւ այն բազմաթիւ Փալիկացիներուն միտքին, երբ Երանութեանց լերան վրայ Ծիստուի արտասանած սա խոռքերը լսեցին. «Ո՞վ է ձեզմէ այն մէկը, որմէ եւթէ իր որդին ձուկ ուցէ, միթէ օ՞ծ պիտի տայ անոր: Արդ եթէ գուռք որ չար էք՝ ձեր զաւակներուն աղէկ ընծաներ տալ գիտէք, ո՛րչափ աւելի ձեր Հայրը որ երկինքն է՝ բարի բաներ պիտի տայ անոնց՝ որ իրմէ կը խոնդրեն» (Մատթ. է. 9-11):

Այս գէպքը տեղի կ'ունենար ծովակի

անմիջական մօտերը: Փրկէի ունկնդիրներուն մէջ այնտեղ կային կէս-հրեայ կէս-հրեանուներ, որոնք չէին պահեր Մովկիսական պատուէրները ու անխորի կ'ուտէին ու իրենց զաւակներուն ալ կ'ընծայէին այդ կատուածուկերէն, որոնք առաջին տեսութեամբ կը նմանէին իրենց ափերը ապականող լորտուներուն, օձերուն եւ եղջերաւորիժերուն (\*):

### Բ. Զ Կ Ն Ո Ր Ս Ն Ե Բ Ք

Փալիկայի ծովակին համդարտ ու արծաթափայլ ափունքներուն վրայ կան այսօր միայն Տիբրեիս ու Սեմաք, վերջին հետաքերը քարթամ անցեալի մը, զոր ջնջած են խոլանկան տիրապետութեան խաւար գարեցը: Այս ամայութիւնը ու Պաղեստինի միւս աւաններուն ու Քաջաքներուն լինչպէս նաև Սիրիոս հետ յարաբերութեանց չգոյութիւնը նկատելիօրէն նուազեցուցած են հնա թէ՛ ձկնորսութիւնը, թէ՛ ձկնորսներու թիւը: Dr. Lortheի ժամանակ ձկնորսութիւնը կը գտնուէր նաւագարներուն փարքիկ ընկերակցութեան մը ձեռքը, որ միայն վեց մակույթ ունէր ու աննցմէ օրպակն երկուքը կարգաւ ծովը կ'ելլէին: Վերջին քանն ատրիներուն ձուկի առեւտուրը զգալի համեմատութեամբ աւելցած է՝ Սեմաք-Հայքա-Դամասկոս երկաթուղարիծին շինուելուն ու այդ կողմերը հրեայ բնակութեան աւելնալուն պատճառաւ: Եւ սակայն այսօր ջրային թռչուններն են տակաւին Գալիւեայի գլանաւոր ձկնորսները:

Երբոր գարունը հասնի՝ ջրագուանելու ամպեր կը փռուին ծովակին վրայ: Անոնք կ'ընկըմին ջուրին խորը ու ապա երեսը կ'ելլին իրենց կառուցին մէջ ունենալով խոչըն ձուկ մը: Այն ատեն գլխու ընդուսացարժումով մը ջրագուաւը գէսի վեր օդին մէջ կը նստէ իր որսը, որ խոկոյն կ'իյնայ գլխիվայր՝ ուղղակի թռչունի կուրորիմ մէջ:

Սրագիներու բազմաթիւ խումբեր իրենց բնակութիւնը հաստատած են ծովակին հրւսա-արեմուտքը, մօտերը այն վայրին՝ ուր Յորգանան կը թափի լայն գետաքերանով մը: Իրարմէ որոշ հետաւորութեամբ մնեց շրջանակ մը կազմած և գլուխնին գէ-

(\*) Dom Biever կը հաստատէ թէ մէկ տարուան մէջ այդ զնամակար կինզանիներէն 15ի չափ սպանած է նյուիսկ իր ընակած տան մէջ:

սի շըջանակին կեղրոնք գտրձուցած՝ այդ խոչոր թռչունները առատուն կանուխէն դիւրին ու արդիւնաւէէն որպի մը անձնատուր կ'ըլլան երբեմն նաև հանգարարէն կը ճեմն յազգուաններուն մէջ, ու երբ այս սուզորդներէն մին ջուրին երեսը ելէ իր որպին հետ՝ «ակնիթարիի մը մէջ իր խին անոր կոտոցէն որպ եւ կամ կը յափշտակեն այն վայրկեանին՝ երբ ջրագուաց օգին մէջ կը նետէ զայն» (Dom Biever):

Անթիւ բրկաւոր սուզակներ կը լողան ծովակին երերը: Կարիլի չէ ապրիլին սեպտեմբերը շըլլի լճներքը ու չտեսնի անոնց գլուխները, որ, սուզանաւերու շըլադէտնուն նման, յանկարծ կ'երեխն, քանի մը վայրկեան կը սակն ջուրիրու հայերիին վրայէն ու մէկն կ'աներեւութանան ջուրին խորութեան մէջ և 100էն մինչեւ 200 մէզը անդին նորէն երեսը կ'ելլեն: Այս գլազակեր թաւունները մեծ քանակութեամբ կը լափեն փոքր ծուկերը. խիկ մեծ ծուկերէն կը տորներ կը փրցըննեն զարմանալի յաջողութեամբ: Աննոնք քրոմիսներու աշքերը կ'ուտեն, կը զրէ Լորտ, եւ իրենց երկար եւ սուր կտուցին մէկ հարուածով ձարտար վիրարոցի մը պէս կը խին անոնց աչքերու գունատերը շըլապատի մսեղին թաղանթով միամինս:

Ճայն ու փիւնիկաթեւը, կանչուըստող որորը կամ ծովածիծառը, ջրահաւն ու մարտինահաւը (marlin pêcheur) կ'արողջացնին չարքը այն թագուններուն, որնց համար նախախնամութեան կողմէ պատրաստուած սեղան մըն է կարծիւ ծիրերական ծովը:

Աւետարանական շրջանին Գալիկեացիներն էին գլխաւորապէս վայելողները այդ սեղանին: Իրենց նաւակները կ'ակսուէին ծովակի ամէն կողմերը, ինչպէս կ'աւանդէ Եռոքաննէս Աւետարանիչ, ու իրենց սուզանները այդ ջուրերուն մէջ զիշեր ցերեկ կ'որսալին առատօքէն:

Բազմաժին քաղաքներ ու աւաններ պըսակի մը նման կը բոլորէին Գալիկեայի ծովակը. հիւսիսէն՝ Մագդալա, Գեննեսարէթ, Կափանաւում, Թեթսայիդա, Յորազին, ու հարաւէն՝ Տիրերիա, Սեննարիս, Տարիքէա, Գաղարս, Հիսպան ու Ամֆել Յայսնի է Աւետարանէն՝ թէ բազմաթիւ ձկնորսական նաւակներ կային հիւսիս նաւահանգստաներուն և ծովախորշերուն մէջ, Գեննասարէթի

հարուստ հովիտի ափունքը, նաև Կափառնաում ու Թեթսայիդա: Յայսնի է գտրձեալ՝ թէ Պետրոսի, Անդրէասի, Յահիորսի, Ցովաննէսի ու Փիլիպպոսի, որոնք ամէնքն ալ ձկնորսներ էին, հայրնիքն էր Թեթսայիդա, առաջնակարգ օրոսարան մը, ինչպէս իր անունն էն կ'երեխ Հարաւը՝ Տարիքէա քաղաքը իր անունը առած էր ձկան աղածոյի (taricos) իր մասնագիտութենէն, զոր կ'արտածէր մինչեւ Հոռոմ: Բնական էր ուրեմն՝ որ ծովակին ծուկը, թարմ կամ տղած, Գալիկեացիներու մասնզին կարենոր մասը կազմէր: Այս է որ կը սորվինք Աւետարանէն: Երբոր քողովուրգը, Երկիրս, զմայած Փրկչի քարոզութիւններէն ու հրաշքներէն, կը խմբուի բնակութեան վայրիրէ հեռու ծովակի արեւելեան կողմը, այնտեղ չի գլունուիր որևէ պաշար՝ բացի քանի մը ծուկիրէ ու հացերէ, զորս հրաշքով կը բազմացնէ Յիսուս ու կը բաժնէ նախ 4000 ու ապա 5000 մարդոց:

Որավ զրօսանքի համար՝ հաճելի ու առողջապահիկ մարզանք մ'ըն է, բայց որ սալ Տիրերական ծովին մէջ ապրուստ ճարերու համար զմնակա արենստ մըն է, վարընզի կիմայական պայմանները երբեմն այնքան գտանդաւոր կը դարձնեն հոն նաւարկութիւնը՝ որքան ովկիանոսի բացերը: Զմրան եղանակին, կը գրէ Ծոմ Biever, արեւելեան քամինները կ'իշխն այնտեղ, ու այնքան սաստկութեամբ կը գէն երբեմն, որ նոյնիսկ հեռուններէն կը տեսնուին ծովին խոչըր ալիքներուն փշրուէլ Տիրերիս առուններու պատերուն դէմօ: Այս տեսարանը լոյս մը կը սփու Աւետարանի մէկ էջն վըրայ: Երիեցէք պատջին անգամ հացերը բազմացնելու հրաշքին յաջորդող գիշերը: Արեւելեան քամին անշուշտ այնքան սաստկութեամբ կը փէշը, որ Պետրոս ու իր ընկերները, հակառակ ամբողջ գիշերը իրենց թափած ճիգերուն չկրցան թեթսայիդա ցամաք ելլիւ, ուր իրմէ առաջ երթալ պատուիրած էր Յիսուս՝ մինչեւ որ ինք արձակէ ժողովուրգը (Մարկ. Զ. 45–52):

«Թամինները մէկնիմէկ կ'իյնան ծովակին վլայ, կը գրէ Ծոմ Biever, ու շատ անգամ կը տեսնուիր որ անոր իւզի նման խաղաղ ու ողորկ մակերեսը կէս ժամուան մէջ կը ծածկուի փրփրագէզ ալիքներովը: Նաւակներու ընկողմիլը հազուագէպ է այսօր, վա-

սընզիք նաւալվարները աղէկ կը ճանչնան  
մրցիկը կանխող նշանները, զորս տեսնել-  
ուուն պէս՝ իրենց նաւակները ցամաք կը  
քաշին, և շահու ոչ մէկ հրապոյր չի կը-  
նար լինին վրայ ճամբրոգելու ստիպի զա-  
նոնք։ Ֆինք զիտիթ՝ թէ Պետրոս ու իր  
ընկերները կը ճանչնալի՛չ մրցիկը կանխող  
նշանները թէ ոչ։ և եթէ իրիկուն մը Կա-  
փառնառմի սամաններէն նաև կիրակի գէպի  
հարաւար-արևելք՝ Քիրքի հաստոց և կիրքը, Տի-  
րոջ բացորոյ սամաննին հնապանդելու հա-  
մար էր Միայն (Մատթ. Հ. 18). Նոյն զիտիթը  
ուղակին բացիքը յանկած սկսաւ ալկոծուա-  
թիւնը, ու երկու նաւակները պապակոպարա-  
պիտի ընկղմէին հօգին սաստկութիւնէն եթէ  
Ծիրուս, արթննալով իրեններուն սա յու-  
սահատական աղաղակէն «Ճ՛ք, փրկեա՞ թզ-  
մեկ՝ զի կորնչիմք», հրամանով մը չզպէկը  
չզթայացիք թթաւած տփրկերը։

Առաքեանիրու ժամանակ ձկնորսներու գործը աւելի ծանր էր քան այսօր, վասնզի եթի անկէ ասովին՝ այդ կողմէրու ամայացման հետանքով՝ առատացած է ձուկը, այդպէս չէր սպափան այն ատին. Աւետարանն ալ երկու անգամ կը իշխէ որորդութեան ենախոզ վերագրածեր. Պետքու, Անգրէսու, Օսկորու և Օսկինանիւս աշխատած էին բոլոր գիշերը ու բան մը չէին բռնած :

Բեթասյալիք մեր այս ձկնորսները շատ  
վարժ էին իրենց արեւստին մէջ ու ման-  
կութենէ սովոր էին զրկանքներու, եղա-  
նակի խառութեան և ծանր աշխատանքնե-  
րու: Աւելցուցեք ասոնց վրայ ալ գատու-  
թիւնը, հանե պարզ ու շխատ նկարագրի-  
մը պարկեառութիւնը, այն ատեն հասկնալիք  
կըլլայ՝ թէ ինչո՞ւ մեր Տէրը ձկնորսներու-  
այ դասակարգէն հնտրեց իր աշակերտնե-  
րը, որոնք հետագային աշխարհէ աշխարհ  
պիտի ընթանային ու յաղթանակ պիտի տա-  
նէին դարձուն եսականութեան ու ամբար-  
տաւանութեան վրայ:

Գ. ԶԿՆՈՐՍՈՒԹԻՒՆԸ

Զկնորսական չորս տեսակ գործիք կը կիրարկուի Տիբերիոյ մէջ . կարթալար ու իրարմէ տարրեր երեք ուռականներ :

Մայրը մէկ կամ աւելի կարենք անցուած լարով մըն էր որ Պետրոս, Յիսուսի հրամանով, որսաց քրոնիսը ու անոր բերնին մէջ գտաւ հարկին սատերը:

Ուռականի մէկ տեսակը (épercie), զոր Արաբները շապավա կ'անուանեն, թէկի ըսով հրաւուած կոնաձև ցանց մըն է՝ 2, 50 մէդր քարձը, զոր ջուրը կը ձգեն ծովափէն եւ կամ ցամաքին մօտերը յածող նաւակին մէջն: Յաջողելու համար պէտք է ուժով մը նետել գործիքը, ու աջ բազուկով 4-5 մէջը տրամադրիծով չըջանակ մը ձևացնելով՝ ջուրըն մէջ ձգել զան: Կատարիները, որոնց ծովերու պէս կախուած են անոր եւ քրքներէն, չուու մը գործիքը յատակը կ'իջեցնեն ու ամփուրելով՝ ուկանին մէջ կը պարփակին անոր չըջանակին մէջ գտնուող ձուկերը:

Հաւանաբար այս տեսակը ուռկանով ծուկ կ'որսային Սիմոն - Պետրոս ու իր եղբայրը Անդրէաս՝ երր Յիսուս Քալիկեայի ծովակին եղերքը քաղաք ատեն նշմարեց զանոնք իւրենց նաւակին մէջ եւ ըստաւ. «Ետուես եւ կէք», ու անոնք ձգելով նաւակին ու գործիքը անոր հետևեցնաւ: Աւետարանիչին քաշարութիւնը որ եւ է Կասկած չի փոլուր և արքիկեալ ուռակն ի ծովք (Մատթ. Թ. 18) ըստածք այս գործիքն էր, այսինքն ամփոփուող ուռականը: Հաւանաբար այս տեսակ գործիքով մըն էր նաև, որ տեղի ունեցաւ վերջին հրաշալի ձկնորսութիւնը, երբ Քրիկէը երենալով իր աշակերտներէն եօթինք՝ ըստաւ. «Նախան աջակողմը ձկեցէք ուռականը ու պիտի գտնէք» (Յոհն. Ի. Ա. 1-11): Այն ասեն չկրնանվէք երբ հանել գործիքը, որ 153 մեծամեծ ձուկեր կը պարտանակէր, սիփուռեցան նաւակին օգնութեամբ մինչև ծովագը քաշել: Կափառնառումի շրջականերէն արաք մը, կը գրէ Dom Beyer, որ մը ձեռքի ուռականը ձգելով՝ մէկ անգամէն 42 քիլո ծուկ որսաց: Կասկած չկայ՝ թէ ասիկա յաջող որու մըն էր, և սակայն Պետրոսինը հրաշալի էր պարապատն, որ Կատարաւեցան Յիսուսուն հրամանով: Առող Գըրը կիշէ կամեցաւ ցոյց ատ այս արքասաւոր առաքելութիւնը զ որ հետապային իր հրամանով պիտի կատարէին աշակերտները:

Գալիկեայի ծովակի ձևուներուն այս  
օրուան կը բարկած միևս գործիքը (senne կամ  
seine) Կը հոչուի արաբերէն նախ, որ ի գոր-  
ծածութեան է Սեմաքի նաև Տիրերիոյ մէջ՝  
Անիկա ուղղանկիւն ուղկան մըն է, 400—  
500 մէզդ երկայն և 2—3 մէզդ լայն, ո-  
րուն վերին մասին սունկեր անցուած են ու

սաորին՝ մասին՝ կապարներ ու ծայրերէն պարաներով կապուած։ Մինչ զայն կրող նաւակը կը թիավարէ ծովակն վրայ՝ ընդարձակ ազեղ մը բոլորելով, յետառակողմը կեցած նաւափարը կամաց կամաց ջուրին մէջ կը ճգէ ուռկանը։ Երբ կազմուի կիսարոլոր փափոցը՝ այն ատեն ծովափը կեցողները ուռկանին կապուած պարաներով կը քաշեն գործիքը, որ եղերք կը հանէ ինչ ձուկ որ պատսկի իր առջև։

Այս կերպ ձկնորսութիւնն էր, զոր թիսուս նմանցուց երկինքի արքայութեան (Մատթ. 47–51). աերկինքի արքայութիւնը ծովը ձգուած ուռկանի կը նմանի, որ ամէն աեսակն կը հաւաքէ։ ու երրոր լեցուեցա՝ ցամաք հանեցին ու նստան առէկները ամանի մէջ ժողվեցին ու խոտանները գուրս ձգեցին։ Այսպէս պիտի ըլլայ նաև աշխարհի կատարածին։

Ուռկանի վեցինն առսակ մըն ալ կայ, զոր Սրբաները կ'անուաննեն մ'պատճեն։ Ան բաղկացած է իրարու կցուած երեք ցանցերէ, Յ մէդր լայնքով ու 100 մէդր երկայնութեամբ։ Մէշտեղի ցանցը աւելիս սեղմ օղակներ ունի, անպէս որ ձուկերը, ամէն մեծութեամբ և խանճիփուռն, կը բռնուեն այդ ցանցերուն մը Ալպա ձկնորսները որոշ հեռաւորութեան մը Պապա նաւակիք բազմից ցըջանը կ'ընեն ուռկանին ու թիակներով ջաւրը կը ծեծեն, որպէսզի ձուկերը գախնան ու իշնան ցանցերուն մէջ, ինչպէս ճանճը կ'իմայ սարդի սասայնին մէջ։ Երբ արդինաւոր ըլլայ որսը՝ ուռկանը ձուկերու ծանրութեան ներքեւ մէշտեղէն դէպի փար կը սուզի ու սունկերը կ'աներեւութեան ջուրերուն տակի Այն ատեն դէպի նաւակը կը քաշեն գործիքը, ու աւարը ժողվելէն յետոյ զայն վերատին կը լարենք քիչ մը անդին։

Դիշեր ատեն կատարուող ձկնորսութեան այս կերպն է, զոր Դուկաս Աւետարանիչ (Ե. 1–12). Փրկչի աշակերտներու ձեռամբ եղած կը ներլայացնէ։ Եթուու ժողովուրդին քարոզելու համար Պետրոսի նաւակն մէջ կեցած է։ Երբ խօսելէ կը գաղրի՝ կը հրամայէ անսոր, Առաջ տա՛ր նաւազ դէպի խորունկը ու ձգեցէք ձեր գործիքը ձուկ որալու։ Վարդապե՛տ, պատսախանեց Միման, բոլոր գիշերը աշխատեցանք ու բան մը չբռնեցինք, բայց քու խօսքիդ համար ձգենք գործիքը։ Ու երբ այդպէս ըրին

խիստ շատ ձուկեր փակեցին ներս՝ ուռկանները պատուակուու աստիճանն։

Մին գլխաւոր գաղափարներէն աւետարանական բոլոր այն գէպքերուն, ուր հանդէս կու գան Դիննասարէթի ձուկերն ու ձկնորսները, այն է՝ զոր նոյնինքն Ծիսուս կը բացարարէ այլ եւ այլ ատենները։ ԱՄի փախնաք, այսուհետեւ մարդոց որսորդներ պիտի ընեմ ձեզին։ Սուաջին քրիստոնեաներուն սիրելի էր այս ալլարանութիւնը։ Կրօնքի համար նահատակաւողներու շիրմներուն վրայ անոնք յաճախ ներկայացուած են փոքրիկ ձուկերով՝ ջուրէն հանուած՝ ձեռամբ խորդգաւոր ձկնորսի մը, Պետրոսի կամ ուրիշ առաքեալի մը, որ վերստին կը ծնի զանոնք չնորհաց աւազանն մէջ։ Հաւատացեաները պարտին պահել մկրտութեան չնորիք, «վասնիք, քրիստոնեան, կ'ըսէ սուրբ մը, կը նմանի ձուկի մը, որ կենանի ջուրը մէջ կ'ապաի»։

Գաղիեալի ձովակի աւետարանական տեսարաններու յիշատակը ծնունդ տուած է ուրիշ պատկերի մը։ Երկու առիթներով աստուածային Վարդապետը ձուկը իրից խորդգաւոր սնունդ մը ցոյց տուած է իր աշակերտներուն։ Ծիսուս վերջին անգամ Պեննասարէթի խորով երեւցած տանի իր սուկ ձուռով խորով ծէր ձուկ մը ու բաժնած էր զայն իր աշակերտներէն եօթնին հետու Յովհ. Ա. Քրիստոնեաներու առաջին սերւնանդը այս եղելսաթիւնը մերձեց ըննլոյն հացերու և ձուկերու բազմացումին ձուկը Ս. Հաղորդութեան խորդգաւուածներ համարեցաւ, ինչպէս կ'երեւ գետագամբաներու յիշատակարաններուն վրայ։ Այդ յիշատակարաններու մէկուն վրայ կայ ուշագրաւ նկար մը, ուր արուեստագէտներու կետ միացնելով աւետարանական երկու տեսարանները՝ կը ներկայացնէ եօթը բազմականները, հացի կողովներով լեցուուն սեղանի մը շաւրջ, ուր կայ նաև ձուկ մը միայն, զոր իրենց մէջ կը բաժնեն։ Այդ բազմականները զրեթէ մերկ են, ինչոր ցոյց կու տայ թէ իրենց նաւակներէն նոր գուրեւ ելած ձկնորսներ են, Յովհաննէս Աւետարանիչի նկարագրածին համաձայն։ Ս. Օգոստինոս ասոր իմաստը կը բացարէ սիրուն բառախաղով մը։ «Piscis assus Christus est passus», որ կը նշանակէ «Խորոված ձուկը ցաւատանջ քրիստոսն է»։

Այսպէս ուրեմն Յիսուսի մտածումին մէջ նոյնիսկ՝ Տիբերական ծովի ծուկը բարձր արժէքի մը հասած է. անիկա բացորոշապէս կը խորհրդանէ Քրիստոսը, Ս. Հաղորդութեան Քրիստոսը, նոյնինքն տառապող Քրիստոսը։ Շատ անգամ խաչի խորհրդանշը համարուող երեքժամկի մը վլրայ անցուած զլիին ալ այս մեկնութիւնը կը հաստատէ : Նոյն է նաև պարագան յունաբէն IXԹՅԸ (= ճուկն) բառին, որուն ամէն մէկ տառին մէջ քրիստոնեանիրը տեսան այն կնոնք բառերուն սկզբնատառեքը, որնցմով կը կազմուի ՚Իշխան Խրուծ Թօն Ռին Շատրը (= Յիսուս Քրիստոս Որդի Աստուծոյ Փրկիչ)։

Կամարտենք գրութիւնս ուզգելով ընթերցուներուն նրկորոգ Դարէն հասած տապանագիրի մը սա գեղեցիկ մաղթանքը, զոր քրիստոնեայ Պետորիս կ'ուզգէ ի Քրիստոս իր եղբայրներուն .

Ավատածային սերունդ երկնաւոր Ձկան, մակուր սիրս մը կ'է միտէ, Ապրէ մանկանացուներու հետ այստեղ՝ աստածային ջուրերու անմաս ալին մէջ... Ընդունէ մեղքի նման հայցը սնունդը՝ սուրբերու Փելիքի ծեռին, Ու ձեռքերու մէջ բանելով ԶԼԻՒՆԸ յագեցնուր անօրութիւնի։

Հայացոց՝ Մ. Ե. Ն.

## ԳԻՐՔ ՄԸ

— —

Իսկապէս ասրտագինս զրուածք մըն է այն զոր Տրավկոնի պատկեայ Եպիսկոպոսը, Տ. Գարեգին Սրբազն Աւաշտութեան, այժմ ի Մարտի, հրատարակած է քառածալ, 374 էջոց, պատկերազարդ շըքեղ հասորով մը, և Աշխարհի լոյսն ի Հայս, կամ Աւետարանի լոյսը Հայաստանեայց Եղեղեցոյ պրիմագին վերնազրին տակ, այս տարի, մաքուր տպագրութեամբ, ի Փարիզ։

Բանասիրական յաւակնութիւններէ կամ

զրագիտական հրայրքներէ չէ որ մզուած է Սրբազնը՝ ծնունդ տալու համար այդ ուշազբար գործին (թէն այդ երկուքն ալ — բանափրութիւն և գրականութիւն — կը զգացնեն ինքզինքնին անոր էջերէն շատերուն վրայ, որչափ որ պիտի տանէր նիւթը՝ իրեն համար նախազծուած այդ սահմանին մէջ), այլ, ինչպէս անոր ենթասիտղոսը կը յայտնէ, չաս գովելի տենչէ մը՝ պկիրակնօրեայ դասեր կամ ընթերցումները ներկայացնելու համար անոնց, որոնց մէջ զեռ արթուն է իրենց հաւատըն, եկեղեցին և պատմութեան զգացմը Աւելի մասնաւորութիւնը իր բաւն գիտումն է, ինչպէս զրքին ընդհանուր խորագիրը կը զգացնէ, լուսաբանել քիլստոնէական կրօնքի հայ կեանքի մէջ հաստատումը և արդիւնաւորութիւն եկեղեցական զրականութեան և պատմութեան փաստարկութեան կութեան մէջ, պէտք է ըսել, Սրբազնը այս մասին իր մեթոսը կը գործադրէ լիրէ, կարծես առաւելազանց շանագութեամբ նոյն սիկ, քանի որ երեմն կը հետանայ մինչեւ կրօններու և փիլսոփայութեան պատմութեանց սահմաններէն բաւական ներու։

Երեք շրջաններու բաժնուած է գործն ամրոջ. Նախարիխսոնեական, Առաւելական կամ կամ Նախալուսաւորշեան, Լուսաւորշեան։ Առաջնուն մէջ, որ երկու ստորաբաժանում ունի՝ իւրաքանչիւրը իր բազմաթիւ ենթամասերով, հակիրճ բայց յատակ զատութերով նկատի կառնուի կրօնի ծագման ու կրօններու և ճշմարիտ կրօնին համեմատութեան հարցերը, և յետոյ կը խօսուի Հայոց հին կրօնին մասին ներկրոգին մէջ, որ վեց մասեան ունի՝ մէջն մին մին 4-6 հատուածներով, իրենց ընդհանուր գիտերուն վրայ կը նկարագրուի Թաղէսուի և Բարթուղիմէսոսի առաքելական գործունէութիւննը, Ասկեանց և Սուքիսանանց, Թէոդորոս Սալահունիի և Հոփիսիմեանց ու Գայինանեանց պատմական և վկայաբանական դրաւագներով, երարգին մէջ, որ կը բաղկանայ եօթը մասերէ, ամէն մէկը 5-15 յօդերածներով, աւելի հանգամանոքն կը ներկայացնուի կուսաւորչի և Արդւոց և թուունց դարաշրջանը, մինչև Մեծն ներսէ։

Իւրաքանչիւր գլուխ, պէտք է ըսել, պանծացումն է կրօնաբարյական սկզբունքի մը կամ եկեղեցապատմական ճշմարտութեան մը, պատկերագեղուած, ընդլայուուած և լուսաբանուած աստուածանչական ընթերցումներով, մէկնողական խորհրդածութիւններով, և յաճախ՝ պատ-